

նութիւնը։ Ուրբան ուղղութեաներ փոխուեցին հանրամարդկային գրականութեան մէջ, առաջ բերելով գրողների ազդեցիկ հեղինակութիւններ եւ գրականական նոր դպրոցներ, որոնք իրենց շրջանի հետ միասին դարձան միայն պատմութեան նիւթ՝ կեղծ կլասիցիզմը, բոմանտիզմը, նատուրալիզմը, մահմերձ, եթէ չհամարենք արդէն մեռած, տեկադենուը։ Վերջին երկու ուղղութիւնների աւերիւ հետեւանդները դեռ կրում է հանրամարդկային գրականութիւնը, մանաւանդ ժրանսականը։

(ԴՐԱԿԱՆԱԳՐԻՆ)

Յ. ՍԱԴԱԹԵԼԵԱՆ



ԱՅԻԵՒԱՅԻՔ

Բառաքննական։ — «Հանդէս Ամսօրեայ», ի 1923 Յունու ար-Փետրուար թիւին՝ մատենագրական հրատարակութեանց ամփոփութիւ շարքին «Բազմավեպ. ի մէջ Պ. Հր. Աճառեանի բառաքննականն ալ առնու ածէր»։ «Բազմավեպ. ը տեսնելու առիթը ըստ նեցայ, որով կրնայի լիտակատար գաղտփար մը կազմել, քննուած բառերը ինչ առումով կրնային գործածուած ըլլալ իրենց տեղոյն վրայ։ Բայց Հանդէսի մէջքերում ներէն առնելով, բառերէ ուսնց մասին իմ ալ կարծիքս կու գամ տալ»։

Դէքէ Հանդէս պարերով, խաղերով, տօնավաճառ, շիտակ է, բառը թթք. է, Սերաստիոյ բարբառին մէջ աէքէ կարտասանենք, օր. Զիլէ աէքէնէ, Մէլլամանէ աէքէնէ, մէջ տօնավաճառներ են։

Թուրայ՝ տարակուսական (?) դրած եւ ասլա բացա ուղղագրած, Այս ալ թթք. նէօրէ = նուէր, ընծայթառն է. օր. Հարար

իր կեսրապոջ, կեսրոջ տարած նուերը նէօրէ կըսուի։ Այս բառը նորայ ուղղագրութեան թեամբ մեր ռամկօրէն մատենագրութեան մէջ գործածուած կայ։ Աղուէսի առակին մէջ Աղուէսը՝ թակարդը դրուած դմակը տեղէն շարժել տալու համար կերթայ անօթի գայլը կը գտնէ, անոր հետ խօսակցութեան կը մանէ, ի մէջ այլոց կը հարցնէ. յութեան կը մանէ, ի մէջ այլոց կը հարցնէ. «Ինչ է ձեր նորան։ Գայլը՝ «Գառ մը, թօնիլի մը կամ «ողևար» կը յարէ։ Աւագինելն ալ իրենց կողոպուտը նէօրէ կըսեն, զակնելն ալ իրենց կողոպուտը ապլանքները ճամորդէներ անոնց նէօրէ բերած ըլլան։ Ահա այս մոքով է որ Աղուէսն ալ գայլն կը հարցնէ։

ՃօՆ = բամբասանք, շիտակ է. Ն. Քուչակ ալ այս բառս գործածած է. «Կին չակ ալ անկանին։ Սերաստիոյ բարբառին մէջ ասոր բայլ ունինք՝ ճօՆալ։

ՏՐԵՒՐ — տարակուսական (?) դրած է։ Սերաստիոյ բարբառին մէջ ունինք նորածութէնի = թիստ-ա-դրե-ին։ Ըստ այսմ դրեւր սոսու գարանելի կը տեսնել. մ' առ-փոր(իկ)։

ՏԿՐԵԼ-ի անցողականը ունինք Սերաստիոյ ապրանին մէջ — պատրայնել = սոսու գարանելի՝ զոնգող-ցնել. որուն մէջ մածնուլ, լերդ կապել, մակալ թիլ իմաստը կայ. բայց այս բառը աւելի փոխարերաբար կառնուի սղան փայփայել, շյել, վրան դողդողալ իմաստով։

ԵՐԵՎԱՆԻ:

Կ. ԳԱՐԻԿԵԱՆ

